



Համեմատութեան կէտերը բաւական ակներեւ են, ասիսց արդեամբ քիվառութիւն մ'եղած է, եւ ըստ որմէ: Սիրակ Ազիկարեւ թէ հակառակը. այսպիս տեղերը դժւառաբէ առաջնուռ թիւնք որոշել մաստակ՝ որ արդի օրինակներն ալ այնպէս պէտպիսութեամբ հազըքած են առածներու: Միա գործի գոստափարց նմանութեան ոչ միայն Արբարյա, այլ նաև Առակաց զրոյ մէջ Յատարակն վերջնուն հետ ալ մէկ երկու նմանութիւններ կը հշանակինք քննիչք Արքիսորս առածներն, եւ հարծեան հոս հոյ թարգմանութիւնն միտին կէտ մը լուսառութեամբ կրնայ: Ահա համեմատութիւնն ընդ Աքուրէ առավեսերն:

Առակը, I, 21 էւս:

Աքրիկա (Ասորին):

"Երես ծարք երկու, եւ Հօրե եր են, որոյ ո՛ջ ըրբորդուն ոչ կոր հան կոր ալ արցոյ կու ընդդարձութեամբ էթէ ծառակար թառ դուն..... գուառնեցւ են:

— (Լ. 24) Չոր եռ որ Հօրե եր են որ ոչ կափոր են յերկու, եւ անց բն թաքելն են: իմաստացից նո քան դիմանաւն: միքն են են:

— (Լ. 25) Չոր եռ որ Հօրե եր են որ ոչ կա-

փոր են յերկու, եւ անց բն թաքելն են: իմաստացից նո քան դիմանաւն: միքն են են:

Խելպէս կը տեսնուի՞ համեմատութիւնն առանելու ընդհանուր ձեռ ին նոյնութեան վրայ է դիմասրբար: երկութիւն մէջ նկարագիրը, անձնոյ եւ իրը թռուակն իմբերու բաժնուած յառաջ կը բրուսու: Տայրէնքն մէջ նկարու յիշելու տառածին թառալուն որ եւ է տարակըր ըանիք: եւ թթէ Հայ ենութիւնը ունին նշան մ'աւելի է իրենց բնագիրն աղաւարութեան, եւ արգէն մէջ աղաւագիրը մէջ հոսթիւն մը չունին, ինչպէս պիտի տեսնենք:

Սակայն Հարքին դիմանակնը նշանակութիւն կու տոյ այս կասորին ուրիշ տեսակեամի: Հոս կու երկու դիմակարաց որդիէ: անուան՝ "Հուսուայ և բաղկայն", որ հարցումները կ'ընճն եւ պատասխան կ'առնուն առանելով: Արդ այս կուս կարուց որ սիրել Առակոց վայ դիմուու ուրիշուն, որ ներկա պէտ երկու անոն կը գտնենք նիմէլու (Ithiel) և Ունչու (Uchel), որոնց կ'ուզք Աստ-ուր որդի եացի իւր առանելու: Ի հարքէ Առակաց յոյն եւ հայ թարգմանութեանց մէջ հետագոյն ու անոց ոչ այնու գելոց հնդկակին Սէ-շը մասին, ինչ պէտ արգէն վեր առիթ երան նշանակեալ: բայց ունին նշանեն երբայական (ու թարգման), ասոր բանն ու Արլիցան: թէւն վերջինն անուանելու թարգմանելով, այսպէս նըր: (Առակէ, I, 1 իր խորացիք): "Բատ Ասուրէ որդիւ նսրի, զիլրանան ասց այր առ Նիմիէլ, ու նիմէլ եւ Ունչու նշանինք թարգումն եւ Ասորին: "Բատիք Բատիքի: բայց խորի, որ չնկալու զարդարութիւն, եւ ասէ այր ու Նիմիէլ, ինչիւն եւ Ավունու, (Ասորին միայն "ասէ առ Ան-ըւելու":) Կազդատան յիշեցինք արգէն, այսինքն անանելքթարգմանելով: "Բատիք ֆասովի որդիւ Փափողի, Տեսիլ զոր նսացեան այր ընդ որով է Ասուածա: և եւ: Ասդ վիրյուշեալ բազդառութեան կը տեսնուի որ հոս ալ Նիմիէլ եւ Ավունու իւր թարգաւարց որդիւ, կամ տառաներ հայրացնների ըմբալ: են, որոնց պատասխան կատ անգուրած: Այս մէկութիւնն որով նոր լոյս մը կը սփրի: Ա. Գոր մէին մէկ տեղոյն վլոյց, \*

1 Ցեղ մըր, ուր յիշեցիք բնագիրը Verba Congregantia filii Vomantis, Visio II, Աշակառաց ապացութեանց մէջ լուսացըքի քայ մը և նշանակուի որ ընտակն է Ասուր:

2 Այս մէկ ամ յիշեական Առակոց յոյն ոչ միայն հայ ապացութեամբ եւ յարակը ինդիներուն Առակէ Աստ-ուր և Լամ-էւր, Ասուրէ Սուրբարքի անգիրք, որ տեսնու բրդեմունքն նշկուոց որդիւ Հետապատիք (Ան, 1) և անմեսաց առ Ս. Գրոշներածութիւնը, ուղակը: Բ. Kaulen, Einleitung և. 1876, p. 265—70.

կրնոյ շատ լւու ըլլալ, եւ ուրախ կրնանք ըլլալ որ  
Խիկարի հյայերէնին նաև եկամատ մեկ կորը կը  
նպաստէ համեմատութեամբ այս լւուսութութեան :  
Բայց անէտ աւելի բան մը հետեւցնել չեմք  
կրնար, ինչպէս կընէ Հարրիս, հետեւցնելով՝ որ  
Ազգոր տեսակ մ'Աքիկար ըլլալու է եւ երկութիւն  
յիշեալ առանձներու նյոյ կարդ մշշ գնելու է, եւ  
Աքիկարու նախանձնին մեկ ըինոր ըլլալ յիշեալ  
հյայերէնն, եւս: Անժմտուեկ է ըստի՞ որ հյայերէնին  
յիշեալ կորոն էլ հաւ է եւ այն՝ արարական աղ-  
րիւթ իւր “Պատրոքնուող” եւս: — Անժնիք  
ուրիշ համեմատութեան:

Քննէց բնդիր յարուցած են թէ չնայ ար-  
դեօք որ եւ է համեմատութեան կէտ մ'պյու առած-  
ներու եւ Ապամանց գմբնակներու մէջ: Կ'ենթադրո՞  
որոց բան մ'ըսել կարեի շէ եւ եթէ ընդհան-  
րապէտ խօսք անդամ ըլլալ համեմատութեան  
միայն Սուզումարսնի ոյն կորոներուն վրայ կրնոյ  
խօսք ըլլալ, որ աւելի ուշ են ծագումունք. եւ  
ընդհանրապէտ գաղափարոց նմանութենէն մի-  
ոյն այն կրնոյ հետեւցուել որ Աքիկարու նախ-  
անձնան ու երրայական կազմուածք մ'ունէր,  
ուստի այն ըլլալու եւ այն շըլնուն ըլլալու և  
ոկղնագիրը Հարրիս կը հյանակէ հետեւեալ հա-  
մեմատութիւնն, ուր գժբախտաբար Ապամանցի բնա-  
դիր կրաքէ բաւական կը չեղին. հյայերէնի՞ զոր  
յառաջ կը բերենք՝ յանաբենին համեմատ է:

ՍՊԻ. ԾԽ. (Այլը ՁԽԱ.)  
4-5:

### Աքիկար:

1. ՄԵ՛ Խոստուցից սրբու-  
թէ բանի. Հարութեան  
(Յցնէ ՄԵ՛ Խոստուցիցն  
զի՞ ի բանէ զի՞):  
պահանակէ կապատառում  
զայ ընդ մարտու որ զօրենն  
զանութեանինքն. Ու եւ  
զէց կորու բնակութէ (Երք-  
վակիւն թենակն) նոցա:

2. — ՃԽ. 5. Խոստեա-  
ծէ զի՞ արքամ արքունու-  
թէ եւակ. եւ ակցանիին  
արքուն զի՞ (այսիքէն յան-  
դիմանարու զի՞), իւր մե-  
զաւոր փ ուժէ զնակութէ իւր:

3. — ՃԽ. 10. Անջին է  
ցածր նոցա (ժողուաց) մե-  
ջաւուու. Ժայու եւ մին-  
չել անցիք. (Աւ. անցնին  
մեջաւու որք մակամայի ի  
ցածր իւրեանց, իւրէն ան-  
ցիք):

: Սազմուը, թէեւ մեծ մաս մը դաւթէ իւսի, յօրի-  
նուած է պլեսուլ հերիստին ու պիտու ամանանք,  
քանի մ'ու ներպարութիւն ունենաց է մնանք ներկայ  
պիտունի հանդիր, ինչպէս կը համարուի յնենայ ենքը: Թուզոց մեխոց եւ քննոց կարենակներ (թուզոց երեմէ  
շափակց բացառական ուղղութեամբ), միաց ապամանց  
վերաբեր բացառական հեղինակներ կը յիշնէ պիտին 73  
համ Դաւթէ առաւամ, եւ, կրօն համ (Ճ. մէտի): Սոլո-  
մոնի, 11 համ Կորու կորու (Խթ. Խթ-իւթ եւն), 12  
համ Ասպահ (Յթ. ԿԳ-24), մէջ մէ համ հմանաց եւ  
ենթանաց (Յթ. 28), համ մը Ասպահ (Չ) եւ նմանիկը.  
Համ Սուզումառն բարեւնի գերաթենէ եսուն եւն: ցես է  
միշտ այլը Կաւել, Einleitung, p. 280-82, եւ այլուր:

աջի որ եղօր իւրում խոր-  
իսուս փոքէ, ինըն անկանի  
ի նաև. եւ որ ցանց ար-  
կանէ: ինըն ըմբաննոցի ի  
նոտա: 1

Համեմատութիւնք նշանակելն ետքը, որ՝  
ինչպէս ըսինք շատ կնայ ցաւցնել Աքիկարու  
նախականին երրայական նկարագիրն ու ունը,  
կրնան քանի մը լեզուական եւ նան համեմատու-  
թիւններ բրուել նաև ուրդիշ գրք մէ Աքիկարու  
պատմութիւնը նիսուէ կը գտանայ. ուստի շատ մը  
բացատրութիւններ կան ասօրեսատանեայ կեանքը  
պատմիքացընը, որոնք կրին կը գտնաւին համերէի  
որոց մէջ, որ կը պարագագ բարեւուն կեանքը:  
Անկայ, ինչպէս կը տանուի տանէ լիք պատա-  
հանան են յաճախ եւ արդէն քիչ շատ ամէն  
արեւելեան պատմաց յատուկ: Այսուի օրինափ  
համար՝ “Աքրոյ”, յարեստն կեցցն (Հայ. էջ 145)  
համը (Հայ. էջ 126) “Ագու նաև բնի զիշու եւ  
ծիրանին եւ մանակե սակի ի պարանց նորա կա-  
պեցին”. (Հմատ. Դան. Ե, 16 ՄԵ՛ կարիցն...  
զմելինութիւն գործ գուշանել եւն, ծիրանին զիեց-  
յան եւ մանակ սուկի ի պարանցից քումուն): Երբ  
Փարաւոն թուզմ գեւելով կը պահանջէ Սննեներիմ ու  
ոգեցնուն աշխարակ մը շննէ, Սննեներիմ սեղ-  
տանաւ առավետաց կուեաց զնամուրաբան, որ խոր-  
հուրը մը չկրցան սաւ, կը հաջուի Նամի ալ,  
որ Աքիկար կարպաց զմաւլդն ի մայն բարձր աղա-  
զիկաց եւ ասէ, Զ-յու բնուն եւ դին ու յուրէն  
վնուել կամ տալ պատասխանի. յ (Հմատ. Դան. Ե, 11 Զիք-  
բան զոր պարաց հարցուէ ծանու է. եւ այլ որ չիք-  
որ պատմէ զայ առաջի արքայի, բայց եթէ գիշն  
որոց ու է բնակութիւն ի մէջ ամենայն մականաց): Երբ  
Աքիկար գետանափորէ կ'իւրէ յ (էին երեսը ...  
յույտունեալ եւ գլուխ մը աղեղեալ, ու դըն-  
իունը... իրեւ զորուաց ամեցեալ), (Հմատ. Դան.  
Դ, 30 Կարու նորս իրեւ զափեւոց մնացան,  
եւ զմելուն ունու իրեւ զմելուն շըլլացն), ինձննանաւե-  
րացարութեանց ուրիշ նախանաւթիւններ պալ զըս-  
տուիլ: Բայց նաև միայն պայտի նոյն ինչ Հար-  
րիս (էջ ԴՌ-է-Կ) որ հաւանական կը գտնէր երկու  
դրսու մէկուն միւսին ծանօթ ըլլալ եւ Աքիկար  
աւելի հնագոյն կը գնէ քան Դանիկի գերը: ի

« Այսու Հարրիս (էջ ԾՎ) յառաջ կը բերէ իւսի,  
կար արքաթենին այս անըն որ կուսու թէ մայզ  
գետք (աստղագետք) եւ բուլու ենաւունի փափառն որ  
որդի պիտի լաւանու, կամ երա Սննեներիմ Փարաւոնի  
թուզն անելով նորդուրէ կը կուսէ զիշանա, զիմա-  
ստառական, զմաստառական եւ զատուպատման եւն, որոնց հնա-  
րա համատառնի Դան. Ե, 2 Ան Թագավառը կուսու, կուս-  
ուու ու կուսու եւ զիման ի վըլլոց պատմաւ մասին  
արքային եւն: Անկայ նաև այս ընդ հանուր նախանաւթիւնն  
մասն Արքացոյն յատուկ է մաս օրինակները մնան,  
օրինակներ հնար զիման անցն եւ տեղ կը կայ: “Ազգ ենք ի  
շատուանցն թէ սիկար զաւակ պահու շատնական, եւ եր-  
կորդ անը թէ ասաբաց ուղուաց մասաբարուն իւրը,  
(աւ. էջ 128, 148): “Կոյսկան Սլավական հայուն նման  
յայսուցան ինձ յաւսու եղու, եւ Անդ վայր զիմաստունց»:

վերջոյ կը ստիպվէ յայտաբարել որ պայման սերտ աղերս ըն կինայ խնդրոյ տակ ըլլալ, նկատելվ այն պարզաբն որ ի վերջոյ Աւքիլարի նախական քնարգին մասին որոշ տեղեկութիւն չունիք:

Այսափա՞ Հին Կտակարանի մասին Անցնինին Նոր Կտակարանի, որմէ չեն պահօքի նոյնպիսի համառութիւններ, մանաւանդ Աւետարանի մէկ երկու տեղեր, Այս բան սուսաւքի անհնար չէ: Աւքիլար նախական պատմութիւններուն առանձնեն, որ Ցովիթայ ծանօթ էին, մականապէս կը շրջին ի Հրետանան, նաև բերել բերան. եւ այս կամ այն առարկ կիրային աւետարանցաց եւ առավել ընտելավան ու ծանօթ ըլլալ: Առանձն նոյն իսկ քառան մերոյ սիրելի էին, որոցմէ բազմաթիւ քառակութեամբ աւետարանց մէջ կան նոր, պայպէս առաջ Ավետարանցաւ եւ Ցովիթայ (Պատմ. Ժ. Գ. Մարկ. Դի, 1 եւն.) Ծառապայի թագաւորի (Պատմ. Ժ. Հ. 23 եւն.) Առանձնութեան (Պատմ. Դ. 1 եւն.) Երկու որդւոցն եւ Այցելոյն տանութեան (Պատմ. Է. 28 եւն, Մարկ. Ժ. 1 եւն.) Հարսանաց թագաւորի (Պատմ. Ի. Բ. 1 եւն.) Տառապայի (Անդ. Խ. 14—30.) Թղթեալոյն (Մարկ. Ժ. Ա. 13 եւն.) Սամարցոցն եւ Ղեւապային (Ղոկ. Ժ. 29 եւն.) Մթածան (Ղոկ. Ժ. 26 եւն.) 2ար ծառապայի (Ղոկ. Ժ. 6, 6) Անպատզ թնդնդոյն (Ղոկ. Ժ. 3.) Կորուսառ օշնարին (Ղոկ. Ժ. 3.) Գատաւորին (Ղոկ. Ժ. 3 եւն.) եւ բազմաթիւ ուրիշներ: Աւետարանիչ յաման կը հաստատեն որ Տէր մեր՝ առանց առափի որին իսկուք, բայց նաև՝ պայմանի տակաց իսկուք ընդ նոսա զանն, որպէս կարող լինին լելու եւ զարձելու յեռոյ աշխենասաց մենինք զամանային (տես Մարկ. Դ. 33, եւ Նամաններ): Իսկանան էր արք որ կիրային դանուիլ, եւ ինչպէս Մելիքաց ծանօթ է՛ կը գտնուին, առակա մէջ ճիւթեր որ ժողովզենն ծանօթ պատմութիւններ էին, առաջի անձանանք նաև կինանք, զորնց նոյն ինչ Տէր մէր դործածեց իւր վարդապետութիւնն առական ուսուցածերը համար, Եւ երբ պայմանեաց ազբիւրը գտնենք առանց առանց առափի որոշ իսկուք, բայց նաև առանց մասն զաման հետ հետու վախանակ կ խորո՞ն ի խորո՞ն եւն, որով հաւանական կը լավագուէնանեւ Արքիարուն նախականներ, թէեւ արքի փոփոխեալ մեւը (Կիրար), քիչ ժայլոված է. սամանք աւելի մզան եւ մահաւա ձեւը:

Կորսէ վա ըն մէջ, եւ զատին նոր ըն կեցաւ որս քիչ առ եղցից լաւ եւ կրնէ տասմանց: — Ղոկ. Ժ. 45—46. «Ազա թէ սուսէ ծառայն այս ի սրբ իսրամ: յատ արք իս զալ. եւ սրբացի Հօրինել զատայն իւ զատայնաց, սուսէ ի ընկեր և աշունաց: կենեց անապարան սուսէ յառու յառու սուսէ ու սուսէց, եւ ի ժամա յառու ու զարցից: ըն մէջ կորսէց վատ: եւ զամա նորս առ անհան եւն, որով հաւանական կը լավագուէնանեւ Արքիարուն նախականներ, թէեւ արքի փոփոխեալ մեւը (Կիրար), քիչ ժայլոված է. սամանք աւելի մզան եւ մահաւա ձեւը:

Անպատզ նոյնդնդոյն իսկարի քայլ սկնուուն (Անդան) որի ցաւեն կը մանչ. ուրիշ իսկար մէջ առ անհան առ անհան: — Ղոկ. Ժ. 3—9. «Ազա թէ սուսէ ծառայն այս ի սրբ իսրամ: յատ արք իս զալ. եւ սրբացի Հօրինել զատայն իւ զատայնաց, սուսէ ի ընկեր և աշունաց: կենեց անապարան սուսէ յառու յառու սուսէ ու սուսէց, եւ ի ժամա յառու ու զարցից: ըն մէջ կորսէց վատ: եւ զամա նորս առ անհան եւն, որով հաւանական կը լավագուէնանեւ Արքիարուն նախականներ, թէեւ արքի փոփոխեալ մեւը (Կիրար), քիչ ժայլոված է. սամանք աւելի մզան եւ մահաւա ձեւը:

<sup>1</sup> Պատմ. Ի. Պ. 48—51. «Ազա թէ արքէ ծառապայի շար ի սրբ իսրամ: Տէր մի յամ առանց կառա Անհաւատարիմ ծառապային առակին, որոն նամանութեան կինան նոյն ինչ Տէր մէր ապագա պատմութիւնն էւն համա մին մին: Արքիարուն զատայն իւ զատայն իւ զատայն գրաւ Զէնն գիտականը, եւ անկէ եւ սուսէ ի ընկեր և աշունաց: կենեց անապարան սուսէ յառու յառու սուսէ ու սուսէց, եւ ի ժամա յառու ու զարցից: ըն մէջ կորսէց վատ: եւ զամա նորս առ անհան եւն, որով հաւանական կը լավագուէնանեւ Արքիարուն նախականներ, թէեւ արքի փոփոխեալ մեւը (Կիրար), քիչ ժայլոված է. սամանք աւելի մզան եւ մահաւա ձեւը:



կերպով, —) յամենայն գելափ Աքիլարու նախառականներն եր, Հետօքքըքական պարագայ մն ալ է որ, ինչպէս վեր երկար խօսեցակը, Աքիլարու առավիները Յունաց թարգմանութեամբ ծանօթաց ցուցած կըսուի Դեմկրիտոսո. եւ ճիշդ դեմկրիտոսի անուամբ կը իշխէ համանան առակ մը մոյն Կղմէս Ազերաանդրացի (Clem. Alex. Protrept. p. 75), այսպէս՝ “Զի առեւ թէ խոզից առաւել դիր լինի ի տողի քան ի ջորտորը, եւ մաքնեալ դիմին յայտնի որդու ասէ Դեմկրիտոսո, (նես յար դիու յնօւուր Յօթօքը մալլոն ի խաժը նօտաւ չափ ու ուրութ մարդանօսուս չ աւ այ Ճ յախ ու քրուտու աւ ասուի որ ասոր առաջին մաս թերեւ սովորական առած մը էր, եւ մինչ վերինից յայտնէ կ Դեմկրիտի, ինչու որ մինչ վերինից կը լիշէ Պոլիսուորուսո (Plutarch, De Sanitate p. 14), այսինքն՝ “խոզից մզենելըց յաղթես, որպէս առէ Դեմկրիտոսո, (սաւու էն ուրութ մարդանօսուս աւ այ Ճ յախ ու քրուտու աւ ասուի) Առաջ այս նույնեւու յահական մատեադրութեամբ մէջ ու ըրչ տու ալ կը կըսուի: Ըստ այս Աքիլարու առածն պատուգիւնոյն հնաւթիւնն են, եւ կաս ասիր ու երակու առաքելոյ յիշած առածն հետո: Միայն թէ կինոյ շատ լու ըլլալ որ առաքելոյն ծածօթ ըլլայ ովն ուրիշ տեղէ մը, ժաղովրդական քերնէն են, եւ ոչ ուղարկի Աքիլարու նախականն էն, թէեւ վերինից ալ անհուն չէ:

Այսափ բառական համարինք Աքիլարու նախականն եւ Ս. Գրոց այցեալյ տեղերուն համամտութեանց մասին: Նմանութիւններ գտանք նաև Տօնիքթայ քրիստու, որ սուսպիր գործած է զԱքիլարու նախականն էն Անհաւառարիմ ծառայոյն առակին հետո որ նոյնպէս ապահովական Աքիլարու հետ կապ ունի, իսկ թշնչոյն առակի միայն հաւանակորէն: Կմանութիւններ գտանք դարձան Արքայաց, Առակաց, Սարգսին, Դանիէլի և Քետրութիք ք. թշնչոյն եւն այլ այլ տեղեաց հետո, որոնք սահանու առելի կամ ունաց ինդրական կը մանա փոխութեան եւ առաջնութեան առանիւսունք: Քանի մը բան ալ յաջորդաւ ի շահակելու:

(Հայուսունութիւն)

Հ. 6. 8.

այսօր, իրենց անուան նուրիեալ Սահակ-Մելորա պետն միցնակարաշուութեամբ որ պյո ժկ. անշամ կը կասարուի 1887 տարիէ սկսելով, համացնյան կատակին որո հասաւած է բարիշիասակ Յավակի Խովիրեանց Պլատրեցն 1884 Ապրիլ 13 թուականին, եւ որուն գործադրութեան պայմանները որոշուած են նզդ: Կեդր Վարդութ ենէ առաջ գծեակ յասուագրով:

Յանձնաժողովը որ ի սկզբանէ “Յ. Խովիրեան կատակի գործուգիր մայուսն մարմնը, կը լուսէր, այս անշամ Վարշական վաւերացմաք՝ “Յավակի Խովիրեանց Գրական Յանձնաժողովը անուակալութիւնը առաւ ի նկատ ունենով իր ասաւածած գիւմաւր յանձնապարութեան ընութիւնը”:

Արդէն Յովիսկի Խովիրեանց կատակին գործարական մատակարարութենէն ի զառ զըր 1887 է ի մը Յանձնաժողովը կասարած է համական համարատութեամբ, Կեդրուական Պատկ. Վարդութիւնը հարց գտաեց Վանյա Սանհանեան մարմարանին համար կտակեալ նպաստին եւ Ծահնազարեան կատիկ մասցրդ դրամի հոգաւութիւնն ու բրեն յանձնել բայց այս աւուր գումարման նպաստուի կը պահանձ որ իօսուի միայն առաքեան միցնակին վայ, ներկայելով մրցնան մանղութիւնը և հրասարակիլով մրցնան արժանիւթիւնը:

Մրցնան մանղութիւնը նպաստական 1898—1899 շընանի մէջ Յանձնաժողովյան երկայացաւած աշխատավութեանը եղած հետեւեականը:

1. Ալուանէ երէէ եւ բուշէտ: Եւս Արշէտ, երկհասոր, գործ Տ. Մակոր Ս. Խովիրուոց հորեան, ապեալ ի Տիֆիս եւ ի Բագու 1893 եւ 1895: Սալահին հասորը Արցանց երկիր եւ բարցիք, Էնէրէ բաղկացեալ աղասամիրութիւն մը է. որպէս եւ ապագրութեան թուականներուն նոյերլ, ի գէւ է այդ հրասարակութիւնները օրինակ մատանակէց գուրու նկարչ, ոյլ քրիստու հետինակն իր գործը արդէն անդամ մը մրցնան երկայացաւած էր, եւ միյս հաստիերուն կորուսկեալ չեր կրցած քննաւթեան ենթարկուլ. առաք Յանձնաժողովը այս բացանական պարագայինները, բարիստագրեան Ափսիկապուի գործերը ժամանակի օրինակն պայմանաց մէջ ներկայած նկատեց եւ նզուունէց մրցման:

Գեր. Նեղինակի անձնական ծափողը եւ նիթական որբույսնեան ամեն գումարութիւնը ներ յանձնան առնենով՝ շընծ է ամբողջ “Առանցից երկիր արեւելքէն արեւմուուք, հրամակէն ի հարաւ եօթնամեայ ժամանակախցոյի մէջ շընծ է նաեւ Դավոսանին միջին եւ արեւելան մասերը, շընծ եւ առշէն լու ու ձոր այցէնէլու, հնաւթիւն եւ նորութիւն սարգարած է, այսպատասած շատ հանգստարաններ ի լցո հանած եւ տապանագրեէ կարգադաշ է:

Գործին մէկ մասը նուրիեած է Դավոսանին կրին մատերու մէջ գտնաւած շնչերուն եւ աւերակաց աեղագրութեան, վիճակագրութեան, ընազարդեան, նաեւ աեղական աւանդութեանց, ընակաց հին եւ նոր կօնից, բարյականաւութեան

Յանձնութիւն ու ՇՈՒՆԵԼԻ ԴՐՈՒՅՆ ՅԱՎԱԿԱՆ ԱՄՆԱՎԱՍԻՒ Ս. Պատրիարք յայս եւ Տեար նախականաւ:

Ազգային Դպրութեանց բազմերախտ եւ երջանիք նախահարց Սահակյ Հայուսակետ եւ Մենակապետ յիշառատակը կը տօնախմբենք բոլոց վարդապետ յիշառատակը կը տօնախմբենք